

ԼԵԶՈՒ ԱՐՑՈՒԱԿԱՆ

“ԴԻՇԻ, ի ՃՈՒՐՈՒ ԽԵԴԻՐԸ”

Այս ինդրոս վերաբերեալ մըր առջի ուստամախութեաց մէջ՝ ջանացեր էինք ցուցը-նելու նախ՝ թէ գին՝ վաղեմի ժամանակներ, չի ծառին պաղէն հանուած ըմպելիքն անոնը ժառանձած էր, և յետու թէ գի անոնն Այրարատ (մանգաւոր աքբարդուն՝ ըստ մէջ) անցած էր ասոնց հետ ի բարելսաւան եւ հնի յատիցացած նոյն երկրն նուշտիսն ծառին: — Թողով առ այժմ այս վերջին առաջարկութիւնն, կարող ենք ըստ այսօք թէ մըր առաջին ենթադրութիւնն լիովին կը հաստատուի, ի շնորհան քանի մը վրացերէն եւ ուրիշ բառերուն որոց չէնիք ծանօթացած նոյն գրութեանց ժամանակ:

Արդէն յառաջ բերած էրնը ի նպաստ մըր առանձիւնն անգլ. *ginseng*, լատ. *juniculus*, “Հին ճիւթ՝ որից, եւ *juniferus*, եւն պան թերեւ համեմատովիլ նաեւ յն ճրչեսծ եւ լատ. *racemos* (առք փոխեալ ի րաց²), եւ վրաց. *պայունի* է, *խալզուն*, ուռտէական խարէն *khartchan* = մողարտչա, “գիշ պուոզ”, ³ Բայց առանցմէ զատ, կը գանենք վրացերէն մէջ լոյցան գոյնութեան գինի, ի քոյլ”.

ՀՈՅՈՏ ՇԻ՝ որ կը նշանակէ ի ծառը: Այս երկու բառերս մի եւ նոյն նտինական ըն- (= պի) տարրն անիմի իրեւն արմաս, ուստի յայտնագիտէն կ'երեւի թէ գինի հի վերջաւորութիւնը որ նոյն ձեւով յամախագոյն կը պատահի վրացերէնի մէջ. — (Հմանէն նաեւ մեկուել. պինի ձեւը) լոկ մասնիկ մըն է հնագոյն և յօդէն բըլած: Եսոյ շահպարգիս և նոյն յօդով կազմուած ուրիշ վրացերէն բառը լոյցան գոյնութեան գոյնութեան մըն է այդ առաջարկութիւնը ունենան, զօր ունին վրացերէնի եւ հայերէնի մէջ, կրնանք հիմականնէն մըր յուշած մինդիրն իրը լուծաւած նկատել, գոնէ պատմական եւ աշխարհագիտական առաջակատէն, եւ գինուց գիւտին՝ ինչպէս եւ գիօլիէ ժառանձած անուանը ծառ-գումը նշշշ այն աշխարհականըն ընծայել ուրիշ ըստ դանունի առաջարկութիւն ունի եւ առանց յատելու եւ մշկելու առաւապալ կուռայ:

¹ Ցես Հոնդիս ԱՌուբոյ, Անգլ. 1896 եւ Բայց-Հեռ, Փետր. 1897:
² Հմանէն իմաստի փոփոխման եւ առաջապահութեան ժամանակ, թօւք-ու ուղղություն, եւ որի:
³ Ա լուսական բառերուն համար առ Տաշուբինօ, *Diction géorg.-français*, Schieffner, Sprache d. Uden.
⁴ Ցես ոյս յօդով գոյն բայց-Հեռ, 1898, ել. 50—51 եւ համ. ց:

մեղմացած եւ երկրորդական մէկ ձեւը կը ներկայացընէ, եւ զարմանալի նմանութիւնը մը կը կրէ դիմէի հսկելուսպական *շէօն-օ ձեւին հետ:

Մեր տեսութեան նպաստող ուրիշ բառուն մէջն նշանակները քրդերէն ցինի, ու պլante que l'on brûle et jette ça et là⁵ Արդ՝ Valsmont de Bénaré Ժ. Քարու բուօպարանը, կը ծառուցանէ մէջ թէ ուր օր բրûle le bois et les baies de genièvre pour chasser le mauvais air.” Գրանէնք արգէն թէ գրեմանիոյ մէջ գիշ ուստերուն գեւերը հալածելու եւ չար ոգիներէ պահանելու զօրութիւնը կ'ընծայուի: Այս իրութիւնը եւ առանց հետ գի ծառին հայոց մէջ ընծայուած յարդանը յայսնապէս աւանդութեան մը կը վայենն որուն ծագումը շատ հին ժամանակներու հարկ է վերաբերէլ:

Այսպիս բաւական է կարծենք, ապացուցանելու համար թէ հայերէնի դիմէ եւ գի բառերուն նմանակայիններին կարելի չէ այսուհետեւ պատահական համարիլ. թէ շատ հաւանականութեամբ կրնայ հաստատուիլ որ զանազան ցեղեր գի ծառը, անոր պառուն եւ ողին որթը, հաղողը եւ գինին իրը մի եւ նոյն բաները ըմբռնած են եւ իրարու հետ շփոթած. թէ գի ծառուն անուններ սերպէ է գինի ի մեզ աւանդուած անունը. եւ որովհետեւ չենք ճանանար ուրիշ եղան մը որուն մէջ այս երկու նշանակութիւնն առնենան, զօր ունին վրացերէնի եւ հայերէնի մէջ, կրնանք հիմականնէն մըր յուշած մինդիրն իրը լուծաւած նկատել, գոնէ պատմական եւ աշխարհագիտական առաջակատէն, եւ գինուց գիւտին՝ ինչպէս եւ գիօլիէ ժառանձած անուանը ծառ-գումը նշշշ այն աշխարհականըն ընծայել ուրիշ ըստ դանունի առաջարկութիւն ունի եւ առանց յատելու եւ մշկելու առաւապալ կուռայ:

Եթէ այս եղանացածութիւնն շատ չէ համաձայնիր հայոց եւ հայերէնի հսկելուսպական կամ եւրոպական ծագման գրութեան հետ, զայդ մէջ անկ չէ արդարացընել:

6. ԱՐԵՒՋ

¹ Ferd. Justi, Dict. Kurde-français.

² Տիտ. Larousse մէ բուօպարանին Ել. Genièvre բառը:

